

բու մեկնութիւնը Ա. Գրոց բոլոր վերջառ-
նազներէն նկատուած է խնդրոյն ամենէն
խոցելի կէտք: Եզեմական Դրախտէն բզիսող
գետերէն երկու քը յայտնի են, կ'ըսկն ա-
նանք, բայց յայտնի չէ թէ որո՞նք են մա-
ցեալ երկու քը: Ինչ որ ալ ըլլայ սակայն,
սեմական և արիական ու անզութիւնները
պահած են երկրաշին Դրախտի յիշտատկը:
Թէ և նննից զիրքի պատմուած քին բոլոր
տարրերը չեն տեսնուիր ասորեստանեան
աւանդութեանց մէջ, բայց և այնպէս հան-
կան բաւական տարրեր, պահ մը ենթագրե-
լու որ Դրախտը Սաորիքի մէջ էր: Այսպէս
կարեսը տարրեր են Նինուէէն գտնուած ա-
սորա-քաղդէական սրբազան ծառի մը քան-
գականիտրը և Լուզի թանգարանը զրուած
տարրեստանեան նուիրական ուրիշ ծառ մը,
որուն քով կեցած է Սարկոն թագաւոր, ու
վերջապէս ասօրա-քաղդէական հիւսաքան-
գակ կնիքի մը վրայ տեսնուած մեր առաջին
նուխածնողաց օձէն խարուելու նկարը:

Նայն աւանդութիւնները կան նաև Ա-
րաբներու և Խօլամներու մէջ, որոնք յայտ-
նի է թէ չառ բան փոխ առած են Ա. Գիր-
քէն։ Ասոնք ընդհանրապէս Ասիոյ մէջ կը
զննեն Եգիեմը, ըլլա՛յ Սուրբոյ մէջ՝ Դամա-
կոսի մօտերը, կամ Քաղղէաստանի մէջ,
ըլլայ Պարսկաստանի մէջ, ըլլայ նոյնինկ
Սերանախագ կամ Աէլլան կղզիին մէջ։ Արխա-
կան ժողովուրդներն ալ այնպէս կը հաւա-
տան որ հախոամարդը ստեղծուած է Կերո-
սական Ասիոյ բարձրաբերձ լեռներուն վրայ,
մեծ գետերու ակնաղբեւրներուն մօտ։ Խ-
րանեանները մարդկային ցեղի որրանը կը
դնէին երկրիս ճիւսիսակողմը, Ալպօրծիի
վրայ, որ կը կազմէր աշխարհի բեւեռն ու կե-
րոնը, և որ կը բարձրանար մինչև երկինք,
և ուրիշ ծնունդ կ'առնէր Արտվի-Քուրս
երկնային ակնաղբեւրը, առուներու պալա-
տը կոչուած, որ կը պահէր նաօմա կենաց
ծառը և ուր կը թափին չորս գետերը։ Զեն-
տական գիրքերը Եյրմայի մէջ ցոյց կու-
տան ոսկեդարու ներկայացուցիչը իտէալ
չըջանի մը՝ ուր կեանքը ամէն կերպով հա-
ճոյք ու վայելք էր միայն։ Յոյներն ու Լա-
տինները սակայն ոսկեդարը կը դնէին մարդ-
կային գոյութեան սկիզբները։

Ludwig

ԱՐՏՈՒՐ ԶԵՂԱԿԱՆԻ ԱՐ-ՅԵՎՀԵԿԻՄՈՎՈՒ

(Georgian)

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՐ

ԵՐԵՄԻԱ ԶԷԼԷՊԻ

Հիմա, այս մեծ անուններուն վրայ
արգի զգացութերուն առ փաստէն վիրք,
բարի եղէք կարգալու

Նոր զերապանձ փառօք թիւրեալ զմծայ հարսն անելիին.
Անս նորոց զովես յարմար զիմէն սմանչիցր նորածին:

Б9.БР0 20.Р015

Յառնելը բա առ ի խնդիր ի Խոսպարակն ընդ փայտցին
Ահա նա իմ եղքու որդին միրէ Տառէ՞ որք Խանդէսին :
Եղքու որդին իմ անց զինեւ և ողի իմ ել ընդ բանին .

Ահա նա աչք իմ լի ցողով, միքէ տես՝ գիմ բաղձակին :
Ո՞ւր ընթացաւ եւ ո՞ւր գտայց եւ ո՞ւր դիտէ զըսյա արեւին,
Ահա լինթաց իմ տոշուին, միքէ տես՝ գիմ անձկակին :

Այս նորա է իր զաղանքին, լուսցեալ կարամբ չուց բագ-
եւ ձեռք նորա ոսկի մատեալ լըցեալ ակամբ շափիդյան :

Երբնին նորա ոււշամբ բուրեն, ծօսին նորա սաւ կնորուին:

Կայորդ նառ ի բաղցրւեամբ, ամենեւիմ յոյն ցանկալի:

Տեսի նորս իրեւ զբայթ եղեւանիայ Լիբանանի .

Անու ամ է եղաւ քահանա ամ մանաւու և ամ ակաւու:

Օն եւ օն ձեզ իմ օրիորդք, եթէ տեսէ ազգեցէք իհճ,
Մինչեւ կալայց եւ ոչ բռից. համբուրեցից զիմ ցանկալի:

Ի կողիովելով առ ի հարցմունք՝ որպեսի քա արտասուազին
Անա նա զայ լեռանց բաժանց սասիկ սիրով ի ուղ մերձին :
(Քիւ 892 ձեռ. Պաֆ. Հրահիկութեան. Էջ 218-29)

Այսպէս կը սկսի խորհրդապաշտ(*) այն
քերթուածը, ուր, Սնեղին հարսը, Եկե-

(*) Այս բառին տալ իր հետեւ ուղարկելու, ինչպես կ'ընկեն հիմ զրականութիւնների վերցուած զործերին ուսաց համար։ Յարդարեւութեալ, Երբ Երբ-ոյ խորհրդապաշչ ֆերուածներ են։ Սուսաց ազգությու թիազրային յաւակեան վերլուծութեանը որոնի դեր մը յունինի յանափա և նոյնակին մատրութեանցը ետին, հու կրնակի մեապ պարզապոյն իրողութեաց առջեւ։ Երկմիայի ֆերուածը իրեւ կադապար կ'օքազագործէ Սողոմոնի ծանօթ ֆերուածը, որ

դեցին, կրտեն իր անվեսաս ազատելուն առ միթով, երենաւոր վեսային իր սէրը կը յայտնէ, ձիչգուճիչդ Սողոմոնեան թէքնիւկով և զգայնութեամբ։ Անիկա հարազատ դոհար մըն է, երեմիայի քերթողական տաղանդին զլու խ-գործոցոց^(*), ինչպէս մէկը մեր հին ու նոր զբականութեանը տնառութելի փառքերէն։

Այդ քերթուածը կը լեցնեն հարսը, անոր եղօր որդին, օրիորդնիքը նոր չէ թեման։ Դիտենք ատիկա։ Երգ երգոյի մէկնութիւն մը, զործ Գ. զարու յոյն հայրադիտի մը, թարգմանուած է Գ. Նարեկա-

ցիէ։ Պարսիկ, թուրք գուսանային յօրինութիւնը հաւանաբար թատերական ներկայացման մը գերը կը կատարէին դարերով, այդ ամէնէն զուրկ ժողովուրդներու մէջ։ Մեր ժողովրդական հէքեաթները յաճախ բարեփոխուած են երգերով երկասացական կամ խմբական, որոնք հէքեաթին ընկըզմումէն յետոյ կ'ապրին, եղանակին օգնութեամբը միշողութիւնց մէջ։ Երեմիա որ պատասծ է մէրձաւոր արեելքը, աշուղի մը հոգիով զգացած է այդ զժքախա հողերուն վրայ բարախող յաւիտենական տավնապը մարդոց սիրտերուն։ Արեան մէջ, մահուան մէջ մենք աւելի մօտ ենք ստեղծումին։

«Յարացմամբ յեղանակին» առարօինակ թելագրանք մըն է, հաւանաբար երգ երգոցի «Սեաւեմ ես եւ գելեցիլոյ յիշեցնող։ Պարական գնացքով բայց հանգարա կը շոյթովը այդ գեղօնը, անհշան հոււազումներով, սկիզբէն մինչև վերջը կը պահէ իր գաշնաթաւալ թափը, մեղմ, տաքուկ, մէկ անգամէն սիրտը համուղ հաղորդականութեամբ մը։ Բասերը, ամենէն փափուկներէն, երփներանգներէն, կայծլուտններէն մեր լեզուին, բացառիկ բախտով մը իմաստ, վիճակ, պատկեր, զգայութիւն կը սեղմեն շատ մօտէն ու կ'ըլլան անվիրածելի տարրեր, քերթուածէն բխող ոչ թէ երեմիայէն որ չի միջամտեր կարծես։ Գոյներուն սա թարմութիւնը որ կեանքին գերագոյն փաստն է մանաւասնգ արուեստին մէջ, երեք հարիւր տարի է ահա որ չ'աղօտանար։ Կարծես ըլլային անոնք երէկուան ձայնական չքեղ համազրութիւր։

«Աղկոյ ծաղկեալ եղրօ որդին, բուեալ հարդան բնդ սաշտին»...

«Ահա ձմեռն անօրեւ անցին, ծաղկում յերկի զունացին...»

«Մրք մեր ծաղկեալ զնոտի բուեն եւ լու եղի ձայն շարամին...»

այնքան տարրեր աճպարտրական^(*) իր միւս

(*) Acrosticheի իր մոլորինը. էջերով երկարածից իր յանգերուն նոյնուրինը, միւսոյն զիրով սկսով բառերով (Տ. Գ. Ա) նորուած յօրինելու իր աններիք յաւակնուրինները դիւրաւ կը յանձնուին Երեմիայի ժամանակին եւ աշուղական կարելի մեցանենուն ասյակը, ժամի որ իր դարու տիտանը, օսար ապրեցուրիններու դիմացող։

(*) Տեսնել նորուածը սկրող «Արուն» 1939ի Դեկտեմբերի թիւին մէջ։

իրագործութենքէն, անոր մէջ երեան կը բերին ճշմարիտ գուսանը որ զիտէ բառերուն հնչական երկարաձգումը միք հոգիներէն ներս, պատկերներու թեսովը. ու կը չինէ իր տողը իրեւ հնչում, թրթում ու նոյն առեն իմաստ: Բայց ասոնցմէ աւելի ուշ շագրաւ է զգացական տարրին զերակշիռ թափը, աստուածաշնչական իրապաշտուածեամբ մը ու աշխարհիկ բարեխանութեամբ բայց պահուած զգաստ պատշաճութեան մը մէջ: Այս տարրը քերթուածին կը ճարէ անմահ այն ոլորտը, ովելին դրութիւնը, որոնցմով տաղաւարուած՝ թիւրեկակերպ՝ բայց ողջ, մեզի կը հասնին մեզմէ գարեր առաջուան ուրիշ վիճակներ: Մարդիկ իրար կ'արժեն սիրոյ և ցաւի, արշունքի ու վայելքի մէջ, Սողոմոնէն մինչե Դուրեան: Զգացական սա հարստութիւնը միօ մինակը կ'երաշխաւորէ արդէն առաջնակարգ բանաստեղծ մը ու Երեմիայի բուլոր սնապարծ յաւակնութիւնները կը նետէ անդին: Բաղդատեցէք, եթէ կը հաճիք, սա տողերուն մարդկայնութիւնը

• Արովայն Ի Եղջ ցորենյ, ուււան ծաղկօֆ լլցեալ
փակի(ն) . . . >

Ալլիւնի Ծուժանին (Մրբունի Սանդուխ) երեսուն, քառասուն տողերու վրայ երկարաձիգ բայց միշտ ալ անհույս պատկերին, պայմանագրական, կեղծ, անկարելի բառելու չափ անմարդկային

Միայն սառերն յայնու են
Հայեն, լինեն կամքերես,
Շառվ ու ծաղկութ տան պայտակ,
Խօսի ամէն պրապրուկ.
Նարկիզ աշեր բիւր հանէ
Ուր որ Սանդուխ անցան.
Յայնու ըրչէն հաւասար
Խածին ճաղկով ձար ու սար :
... Յայնու աշաքըն կամսար
Ցած զայ երկիրս եւ խնամարն .
Երկինն ասէ՝ իմ զանի
Սանդուխ պիտք բազունի .
Խով՝ իմ ծրբանցը ծիրան
Սանդուխ ասէ տայր հրաման . . .

ամբողջութեամբ հաջուկ : Ու մենի զիտենիք րե
որսան խոր և գրական ունացնամությունը ոչ
մասն M. Jourdainի մօս այլու . . . Ապրօ Զե-
լևսիին, Եղիացար կառուիլուսին :

Այս մերձեցումը բաւ է բացատրելու
խորհրդաւոր այն իրողութիւնը, որուն հաւ
մեմատ մինչույն մարդը (*), երբ, բանաւործ
է, պարզ, առանց ափազոսի, երբ՝ կուսակեց
վերըդ, մեր հին գիրքերուն մէջ այն քան
ընթացիկ պատուանչան, հաւանաբար առ
ու ան բառախազը պասկոց :

Երեմիայի մէջ խսկական բանաստեղծը
գտայ ուրիշ ալ տեղ մը։ Ազէտը նկարաւ
գրելու պատրուակին տակ, իր ահաւոր ու
նայնամտութեան լայնօրէն կաթաներով^(**)
յագուրդ տալ փորձելէ յետոյ, այս մարդը
կարծես կը զղջայ որ զիրքը մօտեցուցած
է իր վախճանին, քանի որ հրդեհը ալ չօշի
լափելիք գետին, ու Երեմիան ալ՝ առիթ
նոր կաթաներ քշելու մեզի Յաւած սըր-
տով, Մարգարէութեանց Երեմիային նման
անիկա կը նոտի կրակէն սղաշտացած հա-
մապատկերին զիրաց ու կը բանայ բերանը,
վերջին անգամ մըն ալ ասդալու մօխրաւ-
տանը որ կը փոռուի իր աչքերուն։ Զանա-
զան բաժիններով, այս 17 ու աւելի էջեր
գրաւող պոռթկումը, գժրախտաբար չօւնի
աղատուող տաճարէն (Ս. Ասուլածովին) ըն-
ծայաբերուած օրննասացութեան ոչ չափա-
սորութիւնը, ոչ ալ զգացական թարմու-
թիւնը։ Ինձի կուզայ թէ նիւթին ընտա-
նութիւնը (Պոլիսն է անիկա) ու ազէտին
ընդարձակութիւնը պատճառներ են որ Ե-
րեմիա քչուի բառերէն։ Ու կչոյթով եւ
յանդերով ամէն էջի փոխուող բայց խոր-
քին մէջ միշտ նոյնը մնացող այդ կաթա-
ները հազիւ քանի մը բնափիր զուրգաներ

(**) Կաքսները եղուկու սահմանուած վերուածներ են, և նշինակի համար որ երթևու եղանակներն այ կը յիշեցնէ, երգախառն պիպուի սա դարման, Երևիս մեր տէց կը փորձ ինչ որ Լէյլ և Մէջնունը, Աշուա Պարեցը և նիսն Ճղովլրական յօրինումներ կ'ընկին զանցուածներն մեր Դամու որին մինչեւ Ինու:

կը բերեն մեր ապշահար, յողնած, հետրդականէ զայրացկոտ չկամութեան դիմաց Բայց, երբ անիկա կը մատզրէ վերակազմել այրեացաւեր քաղաքը իր հնագրուց պերճութեան մէջ, չես զիտեր ինչպէս, կը գտնէ Աւիթմանեան շունչ մը, հզօր է հնագործող: Կ'անցնին ձեր առջեւն այդ ուրերած մեծառուչակ սոսանները, Արևելքին հէքեաթունակ աշխարհները, Հնգկաստանն ու Թուրքիստանը, Զինն ու Կղզիները: Այրարատն ու Վասպուրականը, Խւրաքանչիւրը իր բերքերուն, տարագագործուած ապրանքներուն համովս ու փառքերովը: Այրազագեղում, զի Պոլսեցին է անիկա, իր մէջ զգացող այդ քաղաքին տարօրինակ զբաւչութիւնը, արիւնէ, մահէ, ոճիրէ ու անգրթութենէ հիւսուած, յօրինուած անոր հողին: Անկեղծ բախիծ, որ միայն հայ դըրականութեան նկարագիրը չէ այդ քաղաքէն, այլև բոլոր անոնց որոնք անոր ոլորտին մէջ ստեղծումները ըրին (բիւգանդական հին քրոնիկագիրները Առաքել Դաւթիժեցին չափ տիտուր են): Ու բոլիչ: Հպարտուրին, հոսհոսուրին պիտի զրէի, եթէ չվախնայի: Երբեմն արտակարգ լանդշտուրին պատկերներու: Զեական վայելչութիւն: Գելեցկուրին: — Մեղք որ այս պատառիկները ըլլան խղդուած չեղջին տեղիը Երեմիայի անսրբագրելի, լնդուին թէրութեանց, չաղփաղփութեան, երգահանութեան, յուսահատօրէն միօրինակ բառակոյտին, անոտարան, տղայամիտ նազանքներուն: Անոր Պոլիսը, ըսի անգամ մը, հեռուէն թելազիրն է Սիպիլներու, Աճէմեաններու, Փանոսեաններու ոտանաւորին:

Աւելորդ է զբաղիլ քերթողական թիւնիկով մը, իր մօտ, վասնզի իր յաջողակ կտորները ոչինչ կը պարտին այդ քենիլիին, լնդհակառակն անկէ զերծումով մըն է թերես որ կը շահին իրենց այդ նիհար շնորհները: Իր կաֆան ոտանաւորի չափ մըն ալ չէ, ինչպէս է այդ բառին թելազրանքը (Կաֆայեցի) Մարտիրոս վարդապետի մը կողմէ գործածուած ոտք մըն է ինչպէս զաղիւացիներուն Աղեխանդրեանը Աղեքսանդր անունով եպիսկոպոսի մը կողմէ գործածուած առաջին անգամ ու ժառանգած անոր անունը, այլ ոտանաւորը, իր ընդհանուր առումին մէջ: Երեմիա զգայարանքը չունի

ձայնական արժեկին: Անոր ուզերձները զըրուած են անիօխանական չափով, խորքին իրենց գատարկութիւնը անգամ մըն ալ ծանրացնելով ձերին թափթփածութեամբը: Իր գանձերը, ողբերը սանկունանկ չափուած խօսքեր են որոնց ետին կը պակսի ձայնեւրու ճանաչողութիւն, բառերուն յարդարումը տիրապետող գիտութիւն:

Իր արձակը կ'արժէ աւելի քան իր չափարերեալ տողը:

Պէտք կոյ յիշեցնելու որ քիչ անգամ անիկա ըլլայ յարգած մեր քերականութիւնը: Անոր մօտ լեզուական զառածումը արգիւնք չէ սակայն անբաւականութեան, աղքատութեան: Հակառակն է թերես ճիշգը: Զարդարուն ոճի նմուշներ անիկա չատ ունի Հավիկիզուրին մէջ ու ասով կը յիշեցնէ Նարեկացիին զանցումները:

Գ.

Երեմիա Զէլէպի Քէօմիւրճեան մեր մատենագրութեան մէջ իր որոշ տեղը, իմասրունեցող անուն մըն է:

Դեռ կանխահաս է մատածել այդ տեղին, տրուած ըլլալով գործին անտիպ քանակը: Բայց այժմէն կարելի է անոր իմաստը սեւենել ջանալ:

Հիներէն, անիկա զրեթէ միակ գէմքն է որ արդի յլացնով գրագիտը թելագրէր իր մէջ: Աշխարհականի իր հանգամանքը չունիմ նկատի, այս վարկածին մէջ: Այլ անոր գործէն բարձրացող լնդհանուր տըպաւորութիւն մը:

Այսպէս

Հիներուն մօտ ոչ մէկը որ ունենար սա մարդուն բազմակաղմանի գրական նըլկարգիրը: Զեմ կրկներ ասկէ ասած ըսուածները: Բաւ է հաստատել հոս որ այդ գործը, այդ իսկ բարեփող, անփոխարինելի վկայութիւն մըն է աշխարհէ մը, ժողովուրդէ մը, գարէ մը: Գիտէք թէ իրարմէ հեռու սեռերէ ինչ իրագործումներ կը պաշտպանեն իր անունը: Ոչ ոքի մօտ, մինչև իր օրերը, շատ մը բաներ միանգամյն արտայատող սա ծգտումները որոնք, որքան ալ անհատական, կը պատկանին, անդրագարձ օրէնքներով, իրենց շըջաններուն ու կը նկարեն զանոնեք: Մեր ժէրտ դարը, առանց իրեն, պիտի պակսէր ոչ թէ

պատմական ճշգրտութենէ (Առաքել Դաւրիժեցին շատ աւելի արժանահաւատ պատմէն մըն է, ինչպէս Գրիգոր Դարանազցին՝ աւելի վարպետ զրադէտ մը), այլ գոյնէ, ներին իրականութենէ, տեսակարար (specifieque) նաևն, որոնք գարուն մէջ ամենէն կանուխ օրբուղ տարրեր են, խուսափուկ, նրբին բայց այլապէս շահեկան։ Ի՞նչ փոյթ որ այս վայելքին համեկու համար ընթերցողը ըլլայ ստիպուած անդադար կոխ մըշ դեղելու հսկայական մեղքերու դէմ, բառերու հեղեղին ու լեզուական բարբարուութեան, վասնզի մեր տագնապը կը վարձատրուի այն ամբողջական պատկերով որ այդ զարը կը զետեղէ մեր գիտակցութեան մէջ, անջնջելի զիծերով։ Դրեմ, ամեն մեկ դարու համար, Երեմիա մը, Գլուխ ԿՈՒՆԵՆԱՅԻՔ ՄԵՐ ԺՈՂՈՎՌՈՒԹՅՈՒՆ։

Երեմիայի շունչը, ուրիշ արժանիք։ Նկատի չունիմ գիրքերուն թիւն ու ծաւալը։ Մեկնողական, հաւաքչական, հմտական ձգտումներ աշխատանքի ողիի մը յայտարան են անշուշտ, շատ շատ՝ լրջութիւն, հպարտութիւն։ Ժիշ զարուն, տպարանին մօտէն անցնող (հաստատած է տպարան ուրկէ լոյս է ընծայած երկու հատոր) այդ զրադէտը, Աստուած զիսէ ինչ հզօր թեւադրանքներ ունէր իրեն զօրավիզ երր իր ժամերը յատկացուց ներուածին, բռնիկին, պատմութեան, վեպին։ այսինքն իր օրերու զրական կարելի բոլոր սեռերուն մշակումն։ Գրեց, միշտ գրեց, ոչ թէ այժմեան մատենադարանին կոթնած գործաւորին մասնագիտացած դիւրութեամբը, միջոցներովը, այլ թափառական, անապահով հոգիով։ Ու անիկա զէթ վանական մըն ալ չէր, պաշտպանուելու համար ահաւոր արգելքներէ։ Անոր մեծատարած գործը այս կերպով կը բացատրէ անոր մէջ ստեղծագործ չունչին տարողութիւնը։ Մեր հին մատենագիրները հոգեօր նպատակներու կը սպառարկեն երբ մագաղաթին պաշտօնեան կը դառնան։ Երեմիա ուրիշ որակէ ըզգացումներ, զգայութիւններ հետապնդեց։ Այս մարդուն մէջ աշուղ մը կար։

Կը կենամ, քիչիկ մը երազուն, անոր խառնուածքին ալ զիմաց։ Անիկա հաղորդ է մեր մատենագրութեան բոլոր ձգտումներուն որոնք իր մէջէն պիտի շարունակուին այդ Պոլիսին կեանքով։ Պատմիչ է, ինչպէս

պէտք է ըլլան մեր մէջ բոլոր զրիչ շարժողները։ Բանասեղծ է, ինչպէս պարուաւոր են ըլլալ ծանրագլուխ, ծանրաբեռն ու որբազնասուրը կաթողիկոսներ։ Երգանակ մըն է նման երգնկացիներու, Թէկուրենցիներու։ Ոլբասաց՝ ինչպէս իր ժողովուրշը։ Ու այս ամենուն հետ, նաև Պոլսեցին, այսինքն զերի ժողովուրդի մը զաւակ որ հարկին տակն է քանի մը զգայնութիւններ ճարել իր մէկ հատիկ զգային զրութեան, ու ներքել օտարներուն լեզուովը։

Այդքան հեռուէն, անիկա տարտամ կերպով մը, կը թուի թեւագրել կարելի զրականութիւն մը այդ Պոլիսէն, որմէ հատուած մը ըլլար վեհենտիլը, իր Միմիթարեաններով։ Երեմիայի ողին մենք կը զըանենք արեմտահայ սկսման ըրջանին երբ մեր զարթօնքի սերունդին գործիչ զրութեանք չեն վախնար ունէ սեռէ, ու կարիքին համաձայն կը գրեն ձառ, ոտանաւոր, պատմութիւն, զասագիրք, թատրոն, անտեսագիտութեան ընթացք, հաւասար այլուրութեամբ որքան պարզմտութեամբ։


Երեմիայի նպաստը մեծ է մեր պատմութեան։

Իր անձը, տարօրինակ, դժբախտ, անհաւասար, կը մնայ հաւատարիմ մեր զրականութեան վաւերական զէմքերուն ուրուսպատկերին։

Իր մէկ երկու քերթուածները անմահ էջերը կուտան մեր բանաստեղծութեան։

Յ. ՕՇԱԿՅՆ

Գ. ԵՐԶ



ՀԱՒՏՔԻ ԵՒ ՄՏԱՄԱՆ ՑՈԼՔԵՐ

Քրիստոնեան հաւատքին եւ յոյսին նամբով եր մենէ ներս այդ (հւմարիս եւ վերին) կեանքեն, իր մէջ պիտի զզայ նոզեկան հասունուրիւն մը, որ զինքը ընդունեակ կը գարձնէ Ասուուծոյ եւ Ասուածայինին բժբխումին։ Ինչպէս մանկան բորովանքը՝ յասակ խօսի, եւ անկապ մասմուները՝ պայծառ մասինուրեան կը փոխուի չափանամարդուն մէջ, նոյնպէս մանկանացու կեանքեն զէպի անմահուրեան մեր վերելքը կամ մուտքը անմահման յառաջդիմուրիւն մը պիտի իրականացնէ մեր մասմուներուն եւ հաւացողուրեանը մէջ։